


Ульяновск Красный пр-т

Нижегородская обл. № 9/6

1911



Կոստանդնուպոլիսի արքաների ծնայ Ազատութեան Հերու խաչականզուր Հայկը

## ՄԻԶՐԱՆ ԻՍՊԻՐԵԱՆ

(ЧРНОЗЕМ)

# ՀԱՅԱՍՏԱՆԻ

Ա Գ Ի Ւ



1911

891.99

h-81

ՏՊԱՐԱՆ  
ԿԻՒԹԵՄՊԵՐԿ  
ՄԱՐԶՈՒՄՆ

վյուսառմունշ՝ «Ամսառելի կողմանական թվայուսակացություն»

10 NOV 2011

891.99  
H-81

ՄԻԶՐԱՆ ԻՍՊԻՐԵԱՆ  
(ՎՐՈՅՐ)

# ՀԱՅԱՍՏԱՆԻ

## Ո Գ Ի Ւ



1911

ՏՊԱՐԱՆ  
ԿԻՒԹԵՄՊԵՐԿ  
ՄԱՐԶՈՒՄՆ

29 APR 2013

33094



45-224-64

Ukrainian

ԱՀԳ. ՈՐԲԱՆՈՑԻ

## Փայլուն Ընթացակարգերէն

ԵՐԼԱՐՆԻԴԻՆ ՊԱՅՏՈՒՄՆԱՅ

# Տարբերակ էօքսենիզեավ

Անմոռաց Յիշատակին

ԿԱՆԱԿԻ ՀԱՅԱՍՏԱՆ

1911 Մայիս 12

Աբրամյան

Rungjip

ԵՐԵՎԱՆ

**Ա**ղբամ զիեզ, Հայոց տէկառն,  
Յղբամ զիեզ՝ համուր հիւսիսկամոց վեհազոյն . . . :

Մ. ԿՈՐԵՆԱՅՔ

## ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈԳԻՆ



այրենի հին յիշաստակներ, ուրականի մը պէս,  
կուրծքիս տակ կ'ուռելին: Միտքս Քորերի մորեն  
նին էր: Ծիրանի ճաճանչներով կը վառէր: Կ'արիւնէր  
հոգիս, ժամանակի ժաման ժանիքն շամփուրուած:  
Քարի մը բարձին զրի գլուխս, որ, ա՛լ, հրագունդ  
մըն էր:

Այդ տեղ՝ Բեթե՛լն եղաւ ինձի համար: Անուշ թլմ-  
բիր մը վաղեց, ևս ու եփ երակներուս մէջ:

Ու, գէմս, սանդուխ մը կը աենէի, ուրիէ վար կ'իշ-  
նէր՝ լուռ ու լուրջ, գեղանի կին մը: Համակ սեւերը  
փաթթուած էր նէ: Տղու յասուկ տիսուր անդո՞ն մը  
պատեց զիս: Ծարժում մը ըրի, խօսելու համար: Սա-  
կայն, նէ, ձիւնի պէս սպիտակ ցուցամասը շուրթերուն  
տանելով, լուռթի՛ւն հրամայեց:

Հնազանդեցայ: Մօր մը պատկառանքը կ'արտա-  
ցոլար, ներա ալպաստք ճակալին վրայ:

Ու սա՛պէս խօսեցաւ այդ Հնաշխարհիկ պարփկը.  
— Գրեթէ 4000 տարի առաջ, դրախտավայր երկրա-

մասի մը կեդրոնը, գեղածիծաղ ծովակի մը զաւարի ափերուն վրայ, ահուելի մրբիկէ մը վերչ, երկնային Զօրութիւն մը սուեղծեց զիս :

Մարմնիս կաւը՝ շուշաններէն, հասակլս չափը՝ ոռս սիներէն, ճակախ ձեւը մանիկէն, աչքերուս բոցը առաջ զերէն, վարսերուս հիւսքը՝ վարսամէ մը, յօնքերուս տշպեղը՝ եփենսուէն, շաւրմերուս խմորը՝ սրբինէն, առամմներուս սահպնաշարը՝ նուռերէն, մկաններուս խուրձը՝ լարերէն, ջիղերուս հործքը՝ ելեկարականութենէն, ու այսերուս ծիրանին՝ ինճարէն աւանուեցան : Խոկ հուգիս հիւսուեցաւ նորմինազան ծաղիկներու և գինեւէտ հեղիկներու խունկերէն :

Ու, բոլոր այս փառքուն բայց շաղփապղաւն խառնուրդին վրայ, Արարիչս տեղյուց՝ Փորձառութեան խեատուրիւնը, Չափաւորութեան զաղախարչ, Աշխատաթեան հաւատչը, Հաւասարմութեան պարկեցուրիւնը, Հաւասարութեաւ ակրութը, Անձնութրութեան սերչ, Համբերութեան ողին, Կրօնի օծուրիւնն, ու Անժոհութեան դրուշը :

Այդ վեհանոյց պարիկին մեղքածոր շուրթերէն կախուած, հիայումով կը լսէի իր թավշուտ խօսքերը, ուրոնք, վրաս, երկնային երածշառութեան մը տալուութիւնը կը ձգէին: Կ'անձկայի մէկ, երկու հարցում ուզգել իրէն: Բայց, վէս չարժումով մը, մեղքոյշ ոչքերն, խորյոյ, վրաս թարթելով, հրամայեց համբերիւ, ու շարունակեց :

— Ես՝ Հայուսանիքի Ագին եմ: Հայուսանան էր իմ խանձարուրս: Քառասուն դարերէ իմկեր, քառասուն ահսակ մրբիկներ անցան վրայէս: Բայց, գեռ երիառ ոսքը եմ: Որչափ ձիւներ ալ գան գլխաւ, մազկերս չոփափ ձերմկին: Յուվենդայի հրաշալի ազրիւրէն ջուր խմած եմ ես:

Ցկարութիւն ու զօրութիւն, փափկութիւն ու տուկունութիւն, երիառարգութիւն ու ծերութիւն, խոնեմութիւն ու փառասիրութիւն, ջերմեռանդութիւն ու տամարչառութիւն՝ իմ աւանձնայտակութիւններս են, զորսնք փախանցած եմ ցեղիս:

Երկնքի մէջ կախակայտած այս լուսեղէն սահզարխին իւրաքանչիւր բազրասը՝ դա՛ր մը կը խորչըրդանչէ: Այդ քառասուն մասներուն վրայէն, 4000 տարուան կեանքիս լնթացքին, Հինգ անգամ դիմուծ եմ, զիս սուեղծող Զօրութեան Յեղիս փրկութեանը համար :

Անուշ աղաս, կը տեսնեմ որ, թէե պղափիկ, բայց շատ կը խորչիս ցեղիս ազատ անցեալին, տիւր ներկային ու աւրտան ապագային վրայ: Մայրօրէն կը գորտիմ վրատ: Հետեւաղէն, գաղանիքին վրայէն, ահմ՝ կը վերցընեմ քօղը, որ՝ վճիտօրէն տեսնես իրերն ու իրազութիւնները, գէմքերն ու գէմպքերը, ոկիզըն ու վախճանը:

Ուրիմն, մտիկ բրէ՛, Կուսական արգանդէս ծնայ՝ Ազատութեան Հերու-

քաջազմգուր Հայկը։ Հայրենասիրութեան Ողիճն՝ Նիւշաբագամ Արամը, ընտանիկան բարոյականի Տիպար՝ Գեղեցիկն Արան, կանխահաս խոհեմութեան մարմնացումը՝ սօսանուէքն Անուշտաւան, համերաշխաղներուառաջորդ՝ Թագապասակ Պարոյը, Հայութիւնը վերանորոգող՝ Անուանին Տիգրան, քաջութեան Զաստուած՝ Վիշապաքաղ Վահագնը, Անկախութեան սիրահար՝ Գիւշազն Վահեն։

Ասմաք ու ասոնց վեհազն պայտազաները, թագուհին մը պէս, չքեղօրէն զարդարեցին Հայաստանս, որ արդէն, աննաման երկիր մըն էր՝ իր վեհաշուք լեռներսվե ու սարերով, իր հազարաւոր հավաներովն ու ձորներով, իր առաստարու հանքերովն ու քարերով, իր հոչակառոր գետերովն ու ծավակներով, իր բարեխտան կլիմայովն ու օդով, իր հարաւոր անսառներովն ու պաւասկներով, վերջապէս, իր առաստ բերքերովն ու այլազնն կենդանիներով։

Ու դրացի խուժդուժ ազգերու արիւնստ աչքերը՝ գեղահարս Հայաստանիս վրայ դարձան մոլեգնօրէն։

Վայրենի Արեւելքին ու նևնդամիս Արևմաւաքին միջեւ, ՈՍԿԵԿՍՄՈՒԻՐՁ մըն էր ծիրանիփառ ծննդաշվարու : Քաղդէստան, Ասորեստան, Մարսաստան, Պարկաստան՝ հարազատ կարիւններուու երկրթէ կուրծքին բախեցան։ Բայց, Հայը մնաց անվեհեր, առկուն, ու կանգուն։ Որպէսեւ, առայգ էր առկաւին, ժուժկալ, անձնուէր ու հայրենասէր։

Գրիթէ 2000 տարի, Ցեղս մնաց թագապասակ ու հարուստ։

Մակեդոնացի խրոխտ աշխարհակալը՝ Մեծն Աւեքսանիքը, երբ հասու սուրբ իրեց Հայուն կուրծքը, Քս. է 334 տարի աւած, Ցեղս ցնցուեցաւ։ Ու, կիկլոպային պայքարէ մը վերջ, Հայկապանց գահն ինկաւ։ Պազպասը ի՞մ սիրաս միստած էր։

Ուստի տուաշին անգամ բլարով, յետամնաց վերցիշումավ մը, լաղահառաչ ապօթեցի, որ անձա՛մը, զիս սոսեղծող Զօրութիւնը տեսնեմ։

Գիշեր մըն էր մաւ՛թ, տփու՛ւր ու անգահական։ Այդ լուրջ լուսին մէջ, յանկաքծ, սրատումներ լսուեցան։ Փայլակներ, շացուցիչ լոյսով, փեռեկեցին անջրպեալ։

Ու . . . պերճափայլ սանդուխ մը կախուած էր գէմս։

Անձանօթ ուժ մը՝ գէպի այդ անրջանիցն եղնարանը մզկց զիս։ Ակույց վերելակել։ Երբ գագաթը հասայ, կայծակներ պայթեցան։ Բայց, երկիւղ չաղդեցին ինձիք Արբան, որ նախազէս, ամբութեան բաժա՛կն եղած էր, Ցեղիս սու՛ցն ու արիւնը կրելու համար, անուշ զիսնուվ մը կը զուարթանար, կարծես։

Երկու վայրկեան, պատկառաս լսութիւն մը տիւրից։ Ազարի մը եղանակը՝ զինալցնազ ալի՛ք մը բերու սրախ։ Աչքերս քաշուեցան։ Ուժու վրաս էր սակացն։ Բնչէ կ'աւզես, Հայաստանի Բգին, խնդրէ՛, ըստ ձայն մը, որ՝ տաւիզի թրթառյումին կը նմանէր։

Լեզուս պատկանցա՛ծ էր։ Ուստի, լանջքիս միաբա-

Ճառած դաշնամբ ցայց տուիք: Համեղարակի՛, լսու Զայշնը: Ծնած Ցեղպ տապայդ է գեռ: Ծիրանի օրեր սփառի վայելեա: Փոթո՛քիկը կ'անցնիք: Աւ, Զայնը լուհց: Փայլակ մը շերանց խառարին լսնէքը: Անքերս սահնդուխին հպաւեցան: Գիշամիցնուոք արակութիւնով վար ի ծաց:

Ապշառքը ու արբախ, մակի կ'ընէի այդ փափկունսը, որ, հաղթեակ, կ'սգեւորուէք, ու ուստի ինսերուն մէջ, կը ճառապայթէք պերձօրէն:

Անկեծզի ձևաքը՝ ծնողին յեց, զեղագանդուր գլուխը  
չնորհալիօրէն մէկդին հակած, քիչուկ մը լսեց, շունչ  
առնելու համար։ Յեսայ, բուռաէ բերանը բանալով,  
սկսաւ խօսի։

— Զիս սաեղծուզ զօրբաւթեան ձայնէն գօտեպնդուած ,  
կըրիծ Յեղիս ցայտուած որտին մէջ ներարկեցի յայսի մե-  
լանն յշ հոյզը : Աւ , հոյփու մատի վրայ համրուազ քա-  
նի մը տարի վերջ , Աղասութեան սիրահար նահապեա-  
ներէս մըն՝ Արին Արդուարդ , Մակերգանական ուժե-  
րուն դէմ հերսոնակալ , Հայուն ճակատը դա՛րձեալ  
պատկեց արքայական թագով , զսր գնչարազմրդեց  
Մեծն Ար աշէս , որուն տաջէն խնարհեցաւ Պարսկա-  
տու , ու ծունր հկառ Փաքք Ասիան . իսկ Արքայից ար-  
քայ անեղուշուք Տիգրան՝ Հայուն անունը պանծացուց  
Արևելքի ու Արևելաքի մէջ , իր զէնքին շողին ու  
փառքի զոյթ՝ մինչեւ Հասու հասցնելու :

Մէկ, երկու դարերու գինով յնող գարուճները վաշելեցի՝ զաւարթ, երջանիկ, աշխայժ ու հպարտ :

Բայց, աւո՞վ: Փոխորիկ մը ցնցեց Ձեզս: Պարթեւական անռելի ուժ մը՝ Հայաստանիս վրայ քաղեց: Ձեզիս չափազանց հիւրասիրութիւնն ու անզիս առաւելագանց հոնդուստւէսութիւնը՝ դարերու բնժաշգին մէջ, այլազանց գաղթականութիւններու հոսանքները քաշած բերած էին, որոնք Պարթևներու թեւ թիկունք եղան, փսխանակ բնիկ հուժկու առարին հետ միանալով՝ զամանք երկրէն գաւրու վանելու: Ներքին ու արտաքին յարձակումներու տոջի, Հայք անզիս առաւ ակամաց:

Աւ, Արշակունիաց նոր հարստութիւնը հաստատ ուեզու:

Արտէս արքիւն կ'երթար : Մատիսի սասրուալ, օր մը  
ա՛յնքան ջերմեանդօրէն աղօթեցի որ, վերջապէս և,  
չբաշալի սանդուխը կախուեցաւ կրկին : Բական երկինք  
ելալ :

Ծիրանի տմպերուն ծոցէն, երկնային զօրութիւնը  
զիս կանխելավ, բառ իւնձի. Հայուսատնի՛ Ոգին, զիտեմ  
խնդրանքգ : Անդորրէ՛ : Ցեղդ չպիսի ջնջուի : Քաղա-  
քակրթութեան ռահվիքա՞ն է ան, խուարակուու այդ-  
Արեւելքին մէջ, ուր յաջողելու համար, պէտք է ըլլալ  
աղաւնի պէս միամիտ, ու օձի նևան՝ խորանանկի. Եւ քե-  
զի առա՞ծ եմ այդ յասկութիւնները : Մնաց որ, Ցե-  
ղդ կրօնքը՝ իր ՏՍՊԱՆԵԼ պիսի ըլլայ, բարբարոս գա-  
րեքու Արիւնէնէցէղեղին մէջէն՝ անցնելու համար ան-  
կարուսա :

ԵՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Սակայն, այս անդամ, ախուր էի: Որովհետեւ, վեճիտորեն կը պարզուէր, թէ, քաղաքակրթութեան պահակ ձալուագրուած Հայը՝ շատ պիտի առաւազիր:

Յաւերս, հետզհեաէ, մեզմանալ սկսան, երբ ահեսայ, որ Արշակունիները վեհանձնաբար կը վարուին Յեղիս հետ: Մանաւանդ, ժամանակ վերջ, հայացաւ Արշակունիներու արքայական սերունդը: Հայաստանու չէն եր միշտ, թէև Հայը կորուստծ՝ իր երդիմի ընտանեկան, կրօնական ու քաղաքական պարզութիւնը:

Այդ շրջանին ալ, Հայ Արշակունի Յեղս՝ ծննդավայրիս առաւաւ պանծալի արքաներ, Խաչերներն ու Բասիլիները նուռածող Աշխարհաշէն Վաղարշը, Սասանեան, պարսիկ տէրութիւնը սարսեցնող Մեծն Խոսրովը, Արեմուտիքն իր Հերակլեան ուժով հիացնող Գեղրենոնար Տիրդար, Հայաստանու մաաւորապէս բարձրայնող առաւմասէր Վառմաշագուրնը, ինչպէս նաև վեհաչուք կրօնականներ՝ Ս. Գրիգորը, որ Հայութիւնը քրիստոնէական լոյսով միրաեց, Մեծն Ներսէսը, որ Հայ եկեղեցին անկախութիւնը ապահովեց, Ս. Սահակը, որ Հայաստանեաց եկեղեցին կազմաւորեց, ու, Ս. Մեսրոպին հետ, Հայ Գրականութիւնը անմահացաւց:

Ուրա՛խ էի ու ախուր:

Ուրախ էի, քանի որ Յեղս կ'առածանար ուսումով ու կրօնով, Բայց, ախուր էի, անմնելով, որ Հերջոին ԱԾն իսկած էր, իշխաններուս մէջ: Այս անգամ, սեւ ամպը, Յեղիս մէջէն, Հայաստանին գլխուն կայծակ

արձակեց:

Աւա՛զ, գժոխային օր մը, նախարար, ամսուաէր, իշխան, սեպահ, գաւառանօրէն միացած, Հայ Արշակունիներու շքեղ թագը՝ Սասունեան պետութեան յանձնահցին յիմարաբար:

Երանի թէ, Յեղս, անհաւասար պատերազմի մը մէջ, գիւղազնաբար իշխալ, կորսնցնէր իր Գահը:

Հայաստանու խորհրդանշող Երասխի սպաւոր ափերուն վրայ ծնբաղբած, ո՛վ կ'արտասաւէի՛, կ'ազերէի՛, կ'այրէի՛, կ'արխանէի՛:

Ու . . . անզուխը վար սոհեցաւ, որուն երեք չուրովն հազիւ հասած էի, երբ ծունկերս կթսաեցան: Համազուեցայ, որ չպիտի կրնայի շարաւնակել: Ուստի, «Գթութիւն, Գթութիւն, ո՛վ երկնային գօրութիւն, Յեղս հոգեվարք է», «պառազի, հեծկլառն ձայնալ մը, որուն մէջ՝ վիրաւոր հոգին կը թրթաւոր:

Մէկէն, թուխ ամպ մը կախուեցաւ, ուրիէ երկնային գօրութիւնը կը ձայնէր, քեզմով Յեղիտ արուած գրաչմը շասո՞նց, ԵՊԸԱԽԵԼ սկսած էր: Ահա՛ իր Անկոյի Մին պատճառը: Բայց, իրեն յանձնուած կարեար դերը՝ պիտի կրնայ տակաւին կասարել: Թէև չպիտի ունենայ նախկին արքայուկան պիրճ փայլը: Մի՛ վհասիր: Քեզի պէս, անմահ է Յեղի:

Յեղիս անմահութեան Գլոթը՝ մահուան տիրահունչ կոչակին պէս, ականջիս մէջ, կը զօղանջէր ուժգնօրէն: Այդ անմահութիւնը, ինձի համար դժբախտու-

թիւն էր, քանի որ Տառապանքի տռապարէն պիտի քալէր ծեղս :

Պարսկաստան, հետզետէ, կողոված Հայն ու Հայաստանը Բայց, երբ ուղեց խլել Ցեղիս կրօնքն ալ, որ միակ միխթարութիւնը մնայած էր, ծառայաւ ա՞ն բռնակալութեան գէմ : Կարիճ էր դեռ : Ուստի, իր ծոցէն հանեց Վարդաններ, Ներշապուհներ, Խորէններ, Աւաններ, Գարեգիններ, Հմահակներ, Վահաններ, Սահակներ, Դեսնդներ, Յովսէփներ, Եղիշէններ, սրսնք փըրկեցին Հայն ու Հայ եկեղեցին, և արեւմտաքն ալ աշգատեցին Մաղդեղականութենէ :

Սակայն, Ցեղս կ'արիւնէր տակաւին, Պարսկական անարգ լուծին տակ : Օր մըն ալ, իրերու ընական կարգավ, այսինքն ազգերու կեանքին մէջ երեցած Անկունիս ու ԿԱՆԳԻՌԻՄԻ անխուսափելի օրէնքին համաձայն, Արարացի ճիւաղներու ճիրաններուն ներքե ին կաւ Պարսկաստան :

Ու, Հայաստանիս երկինքն անգամ՝ մըն ալ ամսպաեյաւ սասակապէս : Արաքիոյ խորերէն գուըրս խուժ տող այդ արիւնաբրու Բուերուն գէմ ալ պարաւոր էր կուրծք տալ գիբայխա Հայը :

Ցեղիս երակները դա՛րձեալ բացուեցան :

Հայուն հալսղի արիւնը՝ այս հեղ ալ, իսլամութենէ փրկեց Եւրոպան : Որովհետեւ, Հայուն կուրծքին վրայ փշրուած Արաքական ուժերը՝ չկրցան անմիջապէս, Արեւմտաք արշաւել, Արեւելքի ճամբար :

Բանի մը բազէ, լոեց Հայաստանի չնաշխարհիկ Ուզին, որ, գիշանայշ նիսպէին պէս մայրենի վիշտը կ'անձնաւորէր : Տժգունած էր նէ : Սրախն բարախիւնը կը լսուէր սրաշապէս :

Ե՛ս ալ կը տառապէի : Տիրութիւնն ալ, ուրախութեան նման, աւարափսիսիկ է : Աչքերս տմապատճ էին : Ուստի թարթչագեղ ականողիքը վրաս այդ օրեց նէ : Ու, վարդի բաժակին հանգունակ, իր հաղողի բերանը բանալով, շարանակից ամպէս :


— Ազւարիկ աղաս, գիբայս Ցեղս՝ գարերավ, կուզպառեցաւ, մարթաւեցաւ, գերաւեցաւ, այրուեցաւ Հագարացին ու Յոյնին կազմէ, փսին ի փսի, մինչեւ որ այդ երկու աէրութիւններու ակարայած մէկ պահուն, Հայուն ճակատը՝ անգամ՝ մըն ալ պատկաւեյաւ արքայական թագավ :

Բազրաստաւնեաց հարսաւթիւնն էր, որ կը սկսէր :

Բայց, Ցեղիս արծիւի թեւերը՝ ա՛լ ամփոփուած էին : Թէև Հայուստանի պորտին վրայ հաստատուած այդ պղափիկ թագուսորութիւնը, հետզետէ, միծյաւ, զօրուցաւ, հարսաւցաւ :

Մանսամնդ, Հայ միտքը՝ նոր սլայք մը առաւ :

Քաղաքները զարդարաւեցան շքել եկեղեցիներով, հայակապ պալատներով, հասաւեկաս պարփակներով : Ճամբաններն ապահավուեցան խճուղիներով, կամուրջներով, պահականացներով : Երկիրը բերդերով ու ... վանքերով ծածկուեցաւ : Ասուսուրը կանոնաւորուե-



ցաւ ու ճոխացու : Դպրոցները բազմաշան : Աշոտներ , Սմբառներ , Գոգիկներ , Կոստամիաէներ՝ պերծօթէ ու պճնեցին մասնաւորապէս Արարատեան նահանգը :

Այդ շրջանին ճնոււ Հայ ձարաւրապետութեան հոյակապ Ածք , ուրիէ օգտուեցւ Արևմտաք , և զոր ընդօրինակեցին Արապ ու Աելճուգ արտեսապէտէներ :

Հայկական ձարաւրապետութեան յաւերժափառ կոթողն է վեհաշնուք Ասին , մեծափառթառն ու կինշաղագէտ Բագրատաւնիներու այդ շքեղ սասանը , ուրան վրայ կը սքանչանայ Արևմտաք ու կ'առցի Արեւելք :

Այդ դարերուն , Հայը լա՛յն շունչ մը պիտի առնէր՝ իր Խոլթօ-Ելոմէն ցեղի մաքին ու ձեռքին շքեղ ձիրքերըն արժեցնելով , հետզհետէ տչքառու հանգամանքի մը մէջ : Բայց , ուռա՛զ ...

Հոս , պարկիշտաստուն Հայ պարիկին ձայնը մարեցաւ : Իր Նայեադի այտերն ի վար , ոլոսն ոլոսն , մարդարաշարեցան արյունքի ասապեր , որոնք՝ թագուշիի մը ճերմակ ճակատը պճնող ճաճանչագեղ ճեղինուկին շա՛տ առելի թանկագին ու գրաւիչ էին , ինծի համար :

Տառապող այդ փափկանոյշ էակը , ուժերն ամփոփելով , շարունակեց :

— Բայց , ուռա՛զ , Հայ իշխաններ , փառասիրութեամբ կուրացան , օսարին ձեռքով գլուխնին թագ կապելով հետեցին բնիկ թագաւորութեան դէմ : Ախերիմ թրշ-

նամիներ , դրուժան Յոյնն ու անագորոյն Հագարացին , ազիրախտ Վրացին , Խանախտ Թաթարը , Վայրապօրէն խուժեցին գեղանրապոյր ու անմանալոյր ծննդավայշրիս վրայ :

Արիւննեղութիւնն սկսաւ :

Կողոպառւեցան գիւղեր , տաններ , քաղաքներ : Հրդեհներու ծովիս՝ երկինք բարձրացաւ : Ասվն ու սուրը սորսեցին ու սորսափեցուցին Յեղաւ Ատկայն , գարձեալ չէր սպառեր Հայու կորովր , թէ որ արծաթաւէր կիրակոս Քահանայ ու արծաթապաշտ Պետրոս Գետագարձ (?) Կաթողիկոս , իրենց նենդամիս համախններուն հետ , Բագրատունիայ Թագը՝ դաւաճանորէն ու սորկարար չանձնէին վաստարայ ու տոճան Յայնին :

Այդ հասաոյր հարուածը հոգիս հրդեհը : Բզնունշեաց ծովան քով վաղեցի , ծո՛վ ծո՛վ յաւերս լոլու համար երկնացին Զօրութեան առջեւ , որ , այդ գեղանի տփերուն վրայ , հրաշակերտած էր զիս :

Ելնարաննը երեւցաւ : Վերելատիել սկսայ : Արյունքիս ու-իս՝ ողոզեց սանդուխը . Հեծկլառուք բռնած էր ան-ջըրպեար : Ասալ մը՝ մութին զբանք լուսազարդեց : Աւ , երկնացին զօրութեան ձայնը լուսեցաւ . մի՛ հառոչէր , Հայտասանի Ագին , Ցեղիդ տառապանքը՝ քու անմանթեանդ գինին է : Ասուսի կնանքն ունեցող ազգերու վիշտն ու երջանկութիւնն ալ կարծ կ'ըլամն ու ծանծա՛զ :

Տառապանքի կեանքը՝ մե՛ծ հսկիներու բաժինն է :

Զոհազութիւնը՝ կեանքի նշանաբանն է :

Ցեղդ առկուն է ու ... հնարամիա, քեզի պէս : Բայց, չըրյաւ արժեցնել իրեն չորհուած առանձնայտակութիւնները : Մանաւա՞նդ այլուսերեցաւ ա՞ն, Վաչկառւն ժողովուրդներ, մարախի հանգոյն, Հայուսան պիտի թափին : Ցեղդ զրուի պիտի : Սակայն, իրեն համար նախառահմանուած գերել լրացած չէ դեռ: Իսկ դուն համբերէ : Սփոփանքի օրեր պլաք գան :

Ոգեսպառ, գաւանայտ ու յուսահատ վերադարձայ պաշտելի ծննդավայրիս զիրկը, որուն դժոխ գմիկն իսկ՝ այլուրի ցօղաթուրմ ու գեղաթոյր վարդէն հազա՞ր անգամ աւելի հսկեւան է ու գեղանի :

Աւ աչքերս արյունքի մշտագուխ ակիր էին, Հայուսանս կը մհոննէր :

Ընափր լնափր գերդաստաններա՝ զլուխնին առին անցա՞ն, օսար ասազերս ասկի, հանգիստի խազաղ բո՞յն մը կերտելու համոր : Ամայացան չէն ու շքեղ քաղլաքներս : Գերեզմաններու պահապան մնայի :

Ու, օր մը, Տաւրոսի բարձունքէն, ասալ մը պլուպլայ : Ռուբինեան իշխանութիւնն էր, օր կը ծնէր:

Կրօնքի քամէն ասպեր այդ սեպ ու սեւ ժայռերուն գտմեր էր Ցեղիս մէկ մասը, որ իրեն համար, Առիւծի Որջ մը պատրաստելու իմաստաւթիւնն ունեցաւ :

Ցաւերս, քիչ մը ամսոքեյան :

Եյդ պատիկ իշխանութիւնը, կամաց կամաց մեծ

նալով, ապատկեյ ա զերախտ ու կարձամիս Յիւզանդիս մեց, որ, վերջապէս, շանտառակ եղաւ անհեռառես ու ապաւշ քաղաքականութեան մը երեւէն, որով, վաստարա՞ր ջնջեցաղաքարան կեանքն ա՛յս աղքերուն, ուրնոք, իբր գաշնակից, կարսրութեան արևելիսն սահմանները կը պաշապանէին :

Կիլիկիս նոր Հայուսան մը գարձաւ : Եր սահմանները կը հսանեին մինչեւ Սիջերիքական: Ցեղիս փախանցած առանձնայական թիւններուն նո՞ր ալ փայդեցան : Հայուսանի մէջ առաւազակ Հայուն վերջին կայսն եղուայդ գեղեցիկ ու հարուստ երկիրը, ամբողջ երեք գար:

Հայը, հո՞ր, երջանիկ էր: Ռուբէններ, Թարսոններ, Լեռններ, Հիթուաններ, Գառէններ շնչյաւցին երկիրը: Պայլաւունիններ, Շնորհալիններ, Լամբրսուազիններ ծաղկեցաւցին հայ գրականութիւնը: Ցեղիս առաւազած գլուխը հո՞ր ալ պճառեցաւ արքայական թագով :

Այլպէս, Հայը, իրին քաղաքակըթիչ տարր, գերազանցապէս փայլեցաւ Արեմուաքի ա՛յդ քան մօսիկ: Կաչկիր եւրոպացին, ոյդ տեղ, Հայուն քով, հոյ ու ապատամ գառաւ, իր անը ու կարօտ օրերուն: Ցոյնըն ալ, Ասարին ալ, Հագարացին ալ, Թիւրքմէնն ալ, ամէն ցեղէ ու կրօնքէ մարդիկ, Հայուն պէս ու չափ, ինամք, ուր պաշազանութիւն վայելեցին Թուքիննեան իշխաններու և արքաններու կազմէ :

Սակայն, աւա՞զ, այդ տեղ ալ գիտութեան խնձոր եղան ոյն կրօնական մասմէջ վէճերը, զարսնք, Ցեղիս

բերած էր Սրեմուտք՝ իշխ վախարինութիւնն Հայունն կողմէ ցոյց արտած նիւթական ու բարոյական այնքան զանգաւթիւններուն :

Հետևապէս, չլասաւեցաւ Հայունն ուժը : Սարսացաւ նեւընեան գանը, սրուն վրայ բազմով Լասինու լասինումն թագութիւններ՝ աւելի՛ ուժինորէն դրսեցն իսկամ պիտառթիւններու գաղանային զայրոյթը :

Վերջապէս, արիւնաբոււ Եղիպատաւանողութ հիդրա, կուլ առւառ Հայունն չքեզ՝ Թագը՝ Եւրասոյի ասրբեր կամ անտարձեր վերադիրումին և Բիւզանդիւնի մաքիւթեալելական քաղաքականութեան չնորհիւ :

Հայուսանի Ոգին, այս խուզերն հազիւ արտաքերած, նուազեցաւ, քանի մը վայրիկան :

Ծերագրեցի առջեւը : Առասպեկտական գարերու գիշցունի մըն էր, կարծես : Խոկապէս Սուզը կ'անհնուուրէր : Հրափեառուր հառաջ մը հանեց լանջուոսց կուրծքէն Մէ՛րդի բրու վարսագեղ խոսուցիւրը, սրոնք տչքերն ու այսերն սքօզեր էին, վիշտին ծանրութիւնը ծածկելու համար :

Աւ, հեծկլատաց .

— Ա՛լ ինծի համար չին քուն, հանգիստ, ժողոս, երջանկութիւն, Եղիկելի հղերամոյր մըն էի զոյգ դիսկաներուն Հայաստանի ու Կիլիկիոյ : Հազար անգամ կ'անհծէր ծնած օրս : Բայց չի համարձակիր հեղի՛կ մըն ող դիմել զիս սահզծով Զօրութեան, կանխապէս գիւղալավ, թէ յանցանքի բեռը Ցեղիս սուին պիտի

դրաւեր՝ այլասուերութեան բարսւրանքով կամ պատշաճութիւն :

Լանի՛լ ու միսա՛լ, լա՛լ ու հալի՛լ, հոկի՛լ ու տոկա՛լ արինի՛ր ու այբի՛լ, սաննք մնացած էին ինծի յաւերժական բաժին :

Հայրենիքի խսրանին վրայ ձենձերով Ցեղիս ու ձակիսազիրը՝ իմ մանաւոյր կեանքս եղաւ, խոկ խաչչարչար մնմահութիւնն Ցեղիս կենսունակ մանը . . . :

Միրուն Հայուրդի, արիւն հեղեղներու մէջէն մազագուր վրիսուով Ցեղիս, խղեակներուն գլխուն, դեռքանի՛ քանի անուելի փոթորիկներ սրայթեցան : Սունկերու պէս բուսան անսիրս ու գագանաբարոյ Տուղրիներ, Աղիալաններ, Ճինկիզիսաններ, Ճէլալէտաններ, Զարմազաններ, Բազուններ, Լէնկիթիմուրներ, Շահամայիլներ, ու Աշամներ, սրոնք քակի ին, քանդեցին այրիցին, աւերեցին ինչ որ կանգուն մնացած էր :

Արիւնուուշա բորհնիներ, սրոնք գերեզմաններն իսկ պարսկեցին . . . :

Օտար ափերու ծոյց տպասանուզ Հայ Գաղութիներ՝ ո՛չ միայն հանգիստ եղան, այլ նուև վայելեցին լնիկներէն աւելի աղասութիւն, մինչեւ խոկ հայկական օրէնք քով կոտավարուելու արտօնութիւն : Վենեսիկ, Լիւզոնո, Ամսիկրասամ, Մարսէյլ, Ասարախան, Խրիմ, Լենաստան, Եղիպատս, Հնդկաստան, Ճավա՝ արտօնաւալ ծ Հայունն ոսր հայրենիք հանդիսացան :

Աւազ, վարանգի սրգիներս թէւ հարսացան, թէն

մեծցուն, թէև քաղաքական ու գինուսորական բարձր պաշտօններուն հասան, մանաւանդ զար' ու զարգ աբուլին այդ երկիրներու վաճառականութեան, աբուլիս ներուն ու արհեսաններուն, և մինչև խոկ երկրէ երկիր հրաւիրուեան, ինչպէս յէն Պետրոսի, Կոստանդնէ Բ. Ի., Ռիշվէօի և ուրիշ վեհապեաններու ու դիւնակէաններու կողմէ, նոյն խոկ բանութեամբ ասրուեցան, որինակի համար, Շահ Ապահերու ձեռքավ, սակայն, շտահերը, հետպհանէ այլասերելով, վերջապէս, կորուեայտն դրժամաբար:

Այդ հակաց գաղութներէն, այսօր, պղափկ հետքեր մը միայն մնայած են, որոնց վրայ գացած բարդուած են ոսոր գարերու Հայ վասրանշիններ, որոնք Հայուսանաւիս կրակն վը կը առողութն ու գերի իսրայելացիններուն պէս կը գաչեն հասալանքավ. Թէ մոռայցց զքեզ, երաւաղէմ, մոռայց զիս աջ իմ, կյանցի լեզու իմ՝ ի քիմս իմ, թէ ոչ յիշացիյ զքեզ երաւաղէմ սկզբն ուրախութեան իմոյ:

Տարագիր Հայուսէններու, օտար ասալերու տակ, օտար հաղերու վրայ, օտար գետերու եղերքը նասած, օտար ծառերուն ծրագիրէն վար կախուած իրենց որդուո՞ր քարաները, Հայրէննիքի խաղաղ ու անուշ պարագն ու պահերը կ'երազեն եւ կ'երգեն. Ա տայր ընծ զծուխ ծլբանի և զառաւօսն նաւառարդի, զվար կ'եղանակ և զվարկեն եղջերուաց, մեք փող հարուաք և թմբիկ հարկանշաց:

Խոկ Հայուսաննիու սուրբ հոգին, զաւլալ ջուրէն, կարմրուկ արեէն, զավ օդէն չանցնող միլինաւոր զաւակնիքն՝ Յոյնին, Աբասին, Սկիւթացին, Սեհծուզին, Թուրքէնին ու Թաթարին սուրպւլ ննծուած, ծընդողալայրի բիւր անդում նուրբագործուած մայրէնի ծոյին մէջ անջեցին:

Ողջ մնայալներն ալ աւազ, Տանապեան ասուասպանքներու. և գժուխըմբեր նախասինքներուն ենթարկուեան: Ինչքի, պատուի ու կեանքի ապահովութիւն չննայ: Գասապարաւեցան միայն միայարկ տուններու մէջ բնակիլու: Միայն սեւ ու կապոյ գոյնով զգեստ կրնային: Հագնիկ: Ճերմակը, կանանչը, կարմիրն ու գեղզինը: Տիրազ՝ մոլեսանդ ասրբին լոկ սիփական էին ու վայելաւչ. Հայը սոսկ համեստով էշի կոմ չորիի վրայ հեծնելու արածուած էր:

Խաչի պէս կարիճ պատանիններ՝ եկեղիցիուրեան համար կը հասնէին: Կուսագեղ Հայ օրինոքներ՝ իսլամըն հարկ վը շնչանելու և թաթար ցեղը աղնուայնելու՛ւ, գեղեցիայննելո՛ւ, երջանկացնելո՛ւ, համար եւեթ արեւ. կը վացելէին . . . : Ճարտար արհեստաւորներ՝ զէնքով միայն խաղալու և գտարկապորտ կեանք անցնելու վարժուած մանկու ցեղերու անհրաժեշտ պէտքերն հոգ գալո՛ւ համար միայն իրաւունք ունեին ասղելու: Աւ շիմ, հեռասես, զիւանապէտ աղնուականներուն թափաթառները՝ գժուարին ու կնծուաս պարագաններու մէջ երկիրը պատազ պեսերուն ձար ճամշայ ցայց աւալու

համար լոկ կը պահռուէին :

Վերջապէս, Սթրազպուրկի սազերուն պէս, ողջ մնացող Հայերը՝ երբեմն՝ երբեմն հանգիստ կը ձգուէին . . . պարարաւուած վիճակի մէջ վայելելու դիւային դիւտումով . . . :

Արդարեւ, Յեղիս թիւը չափազանց նուռզեցու, բայց չսպառեցու ան. որովհետեւ անմանութեան առազանքը գրուած է անոր ճերմակ ճակատին վրայ : Հետեաբար, Հայութեան գէթ պզափկ մէկ մասը՝ վերջապէս հասու ժԹ. դարսւ լուսասփես ափերը, ուր Նե՛սը ներկայացնող դիւտիտ Համիս՝ մէկ հարուածով ուզեց ջնջել Ցեղս : Սակայն, չյաջողեցու :

Թէե, նիւթապէս, հեղ մըն ալ ինկաւ Հայը, բայց բարոյապէս, կանգնւն մնաց : Որովհետեւ, Հայ եկեղեցին, սկիզբէն իվեր, նախախնամազ Մայր հանդիսացած է : Հո՛գ ապաստանուած, հո՛գ միսիթարուած, հո՛գ կազդուրուած, հո՛գ գօտեանդուած է միշտ արիւնուածյ Ցեղս :

Պարսիկն ու Յայնը՝ շատ լու ճանչցած էին Հայ եկեղեցին Աշանակրոջինը : Հետեապէս, ամենազուռն միջոցներով, աշխատած էին զրկել Հայը՝ այդ ՇԱՆԹԱՐԳԵ՛Լ ուժէն, Սակայն չէին յաջողած :

Հին ու հոր աշխարհներու մէջ սփռուած Ցեղիս համար, Հայ եկեղեցին ելեկտրականութեան կեղբո՛նն եղած է, է, և ա՛յդպէս ալ պիտի մնայ :

Քրիստոնեայ Եւրազիք անգո՛ւթ անսարքերութեան

շնորհիւ, մէ՛կ անգամէն 300000 զան առևոզ Հայը՝ չյուշանակեցաւ երբեք: Արովհետեւ, իր հաւատաքը սփոփանքի ցօղը կաթեց իր այրած սրախն վրայ, ու Յայի շնորհ դրա կաթեց իր այրած սրախն վրայ:

Ու, օր մը, անակնկալօրէն, արևի ճաճանչ մը թառեցաւ Արեւելքի արեւազնւրկ ժազավարդներու ճակատին վրայ: Յուլիս Ալի պատմական օ՛ն էր աս, ուր, Օսմ. Հայրենիքը՝ Սահմանադրական կ'ըլլար:

Պատիկ իթթիհասը՝ մն'ծ գեր կառարեց քաղաքական այդ աչքառու յեղաշրջումին մէջ: Հոկտ'յի գեր սփափ լսէի, թէ որ անմիտ շնորիւնով չարասառուրեք իր անդամ համբաւը . . . Միջազգային պատմաթիւնը՝ գժրախառարար սոսրագծեց Միւռթիւն և Յառաջդիմութիւն Օսմ. Կուսակյալթեան նկարագրին վրայ երեցած այդ խոչս'ր Թերթիթիւնը: Թերութրւն մը՝ որ որչափ աղեասիկ կրնայ բլալ Քրիստոնեայ հասարակութիւններուն, նո՛յնքան եւ առելի՛ իսլամ տարրին համար, քանիսր, այդ թիւր լնթայքով, իւղ յած կ'ըլլայ ուռփոյ հացին: Արովհետեւ բանակալ Ռուսիութ ինք գիւք ոկիզբէն իվեր, բնական ճառանցորդ կը համորի մասնառազէս Անասալուի (= Արեւելք), որ Օսմ. Երկրին Սիրար կը կազմէ . . . Բ'չ թէ ազգազովութեան այլ արդար լլալուն համար, պարաւուը հմ բնել թէ՝ Թաւրքիայ յեղափախութիւնը՝ ուրիշ մասնաւորապէս Հայ կաւոակցութիւնները սերմանիցին, ու . . . Էթթիհասար հնձեց . . . Օսմ. Սահմանադրաւթենէն, զսր Հայ միաք մը երկ-

նոծ էր, իո՞ Ցեզս գինովցու, ամէնէ՞ն աւելիք: Ու, իշխուանք ունէր: Բայց, ևս՝ ժպանացայ միայն: Արովչ համե, 4000 տարուան կանքի լնիւացքիս, փարձառաւ բա՛ր ուսումնասիրած էի աղջերու հսդեքանաւթիւնը:

Կիլիկիան Երեկորինը՝ հմայաթափ ըրաւ Հայութիւնը:

Ազեքս գալարեց 30000 Հայերու խաչացարցար ջորդը: Աւստի ամէն նկատաւմ մէկդի գրած, զաներու աւբիւնին ծունիք դեռ չսպառած, Արհանի արիւնանիրկ ափերուն վրայ, աղօթեցի ու լացի գունորէն:

Ասնդուխը չուշայու: Աճապարանէքալ վեր ելայ: Աստիճանները հալսզի ներկուէր էին, ոտքիս ու քլոնցքիս պշշկուած ատքուկ արիւնի հետքերէն: Վիշտը քամած էր զիս: Աւժապառ և ուշակորայս, սանդուխին վերի մատին վրայ ինկայ անզգայացած:

Այսուշ երաժշառութիւն մը՝ ո՛ւժ ներարկեց երակներուն, և ուշ՝ ուղեղիս մէջ: Ատքի ելայ: Ծիրանի լոյս մը պարուրեց զիս: Ընդունելութեան նշանն էր ատիկա: Աւստի, հեծկլատացիք: Ա՛վ երկնային Զօրութիւն, ա՛ռ, ետ առ ինծի առած անմանութեանդ չնորհը: Բաժակը լեցուեցաւ: Ա՛լ չեմ կրնար առկալ: 4000 տարուան մէջ, 400000 անզամ պղծուեցայ, կազապաւեցայ, մորթուեցայ: Ա՛մ հո, մա՛հո, վերջնական մա՛հո հրամայէ: Կը փափաքիմ հո՛ո իսկ մարիլ, մեսնիլ, ցնդիլ ու խառնուիլ՝ Ցեզիս հրափետուր հառաշներուն հետ, որոնք երկիրէն մէն և երկիրնք հառ-

նելով, ամպայցած են շուրջե:

Երկնային Զօրութիւնը, երկու րոպէ մը, լոեց: Ապա, ազուածայնեց, Հայուսանի՛ Աղյն, հսնդարանէ՛: Վերջ պիտի առամ ո՛չ թէ անմանութեանդ, այլ՝ Ցեղեղ տառապանքի՛ն: Երջանկութեանդ օրերը մօտիկ են Ա՛լ մնծ փոթորկներ չպիտի փոթեն Հայուն ճակասը: Յետառնեց հովերուն դէմ ալ՝ կուրծք տալու չափ ունի գես: Ցեղը: Հայուսանի Երկլնքը կ'ամպափ, բայց՝ ո՛ւ չանձրեւեր հեղեղօրէն: Միայն թէ, պէտք է, որ Հայլ համերաշխի հնքն իր մէջ: Վերջին եղեանը, ինչպէս նաև նախկին բոլոր դժբախառ թիւնները: Ան-Մէսթաննութեան ու ԱջլԱՄերիկայի ափաւը ու դա-ռըն հետեւանքներն էին անփառապիկի:

Լսէ՛, արքին, Հայուսանի՛ Ուին, նախազէս, Հայը ո՛ր յարանուանութեան ալ պատկանի, սերտ ու ոն ոն սէր մը կրելու է Աղջին հանդէպ, որուն մէկ նշիարքն է ինք, ու ա՛յլ իսկ հանգամանքալ նշանակութիւն մը կրնայ ունենաւ, այլազէս զերօ մըն է, և այդ անջա միուրեան մէջ միայն կ'երաշխառութիր իր գոյսութիւնը: Հայշառմներու ափաւը կորաւասին պա մակաւ ջախջա-խիշ ափայոյցը՝ ուշադրութեանէ վրազեցնելու չէ: Ա՛յլ-պէս եղած է ամէն երկրի մէջ, աղդաթիւնէն բաժնուազ հառաւածներու համար:

Աղդն ալ, անշո՛ւշ, գաւանազէս զատուած հատ-ուածներէն ու ծանուլու չէ:

Հայը, բարեսիրական հաստատութիւններուն պէ

ու չափ, ճանշեալու է նաև քաղաքական կուսակցութիւններուն յարգը: Արդի ժամանակներու անխռուսութելի պատճեններ՝ մեր է տարիս:

Մնաց որ, այդ կուսակցութիւններն են են, որ առելաբար եւրապային մասնանշեցին Հայուն մասաշօնքի մասնաւած արդիւնաւոր Անցեալը: Ասա՞նք են, որ, օրը օրին, Արևմատաքին ներկայացուցին՝ ներկայ ժողովականիներու մէջ Հայուն կրած Պրոմեթէսունի տառապանքը: Ասա՞նք են, որ գերի Հայուն հրակներուն մէջ արթեցաւցին՝ երբեմի իր զիւցավանձւուր արիւնը: Ասա՞նք են, որ աշխարհի յայց առւին, թէ առազետական ազգի մը զաւակներն են իրենք: Ասա՞նք են, որ ազատ քննադասութեան սպին ներշնչեցին՝ թմրած Հայուն աւզեղին մէջ: Ասա՞նք են, որ կազմակերպութեան անհրաժեշտութիւնը քարոզեցին մասացուած հայ զիւղերու անկիւններն անգամ: Ասա՞նք են, որ ազատութեան գոռ երգը դրին Հայ կոյսրն, Հայ պատմիին, Հայ կիոջ ու Հայ ծերուկին շարթերուն վրայ, որտես մէջ, հոգին խորքը:

Աւ, երգը՝ որպէս զատակարակութեան մը հուժկում միջայն եղած է, անորոշ դարերէ իվլիր:

Բայց, փախաղաքարտը, Հայ կուսակցութիւններըն ալ, Եւրոպական կուսակցութիւններուն նման, ովքաք է բայցարակումներն (1) Եկեղեցի անբռնարարե-

(1) Եկեղեցին չի պղծուիր, կուսակցութիւններու առջև բացուելով:

վարիւմը, խոհի պատուրիւնը, կարծիքի անկախուրիւնը (2) լեւաններան համեստուրիւնը, մէկ խօսքով, իր օրնեալ ծոյն այնքան նշանաւոր հանձորներ, ու հերուներ ծնող ամերով Հայ ժողովուրդը՝ տուանց գասակարգային խորութեան:

Դիւուագիստական անխիլզ ու շահամալ դարու մը և խոսնիձագոմն ու մալհուսնդ ցեղերու մէջ ապրով Հայը ԶՈՒՅԼ ՈՅԺ ՄՔ ներկայացնելու է միշտ Զեղսքութիւնը՝ սձիր է: Խոկ գտաւածանները՝ Ցեղիդ ցեղին են անորդ: Արգահատելու է տառաց վրայ:

Եկեղեցի, Գորսց, Մամուլ, Լատրան, Թատրոն, տմէնքն ալ, անպայմանօրէն, միան նպասակի մը ձգտելու են՝ — արդի ու ազագայ սերունդը պատ-

Բայց, կազ մը կուսակցականներ, դբախտաբար, ուղեցին զայն կրի կրկն գործնիք: Առէ եւ որ, ծալուուրին մէջ, ծայր տուազարկուրինը: Հնեւուպէս, լուազոյնն է, որ իմ տուն ազգի տուն մը ըլլայ եւ մնայ որի ու միի անորութեան օրեւննի:

(2) Հայ կինը, սիկորեն իմեր, գերէ ազատ եղած է: Առա պատմական ականանեսն վիրան է Քանոնիք: Բայց այդ պատուրեան մէջ համեստ էր ան: Հերանու Հայուն սիրունիները՝ Անահիտ, Աստիլի, Կանիտ պարկէտ էին ու Հայ կինց համեստուրինը կը խորհրդաւուին: Կազ մը կուսակցականներ, սիալ բմբնուած ազատ սիրու վարդաբեսուրինը բարզելով, դբախտաբար, Հայ կինց պատմական ու պատմական համեստուրինը կապարեն, հնեւուպէս, Ազգին նիւմը կը փանուածն: Անզամ մը ու Հայ կինը վրայ այս յուր համեստուրինը, ա'լ չոյիտի գտնուին Հայունիներ ու հանաչեն: «Ո՛ այց ինձ զնուի ծխանի»: Ու Հայուն օժախը կը մարդ:

բասար անձմային առողջ աղաւ, իվելախ ու զաւարի՛ կրթութեամբ . . . :

Ահա՝ այդ տաեն, Հայութիւնը պիտի ըմբաշինէ զուարի՛ ու ազա՛տ Գարուններ, այնքան գարերաւ տիս'ւր ու խառաջունչ ձմեռներէն վերջ :

Երկինք փայլասակեց : Սանդուխը շարժիլ սկսու : Ուստի կէս մը սփոփուած, հիմա, ծննդավայրը կը վերադառնու : աղւա՛ր աղաւ : Ուրեմն, միսիթարուէ դուն : Մանուանդ, հուասա՛ : Մօտ է Գարունը, որուն կարսութիւն կարմիր կարիճներս ու կէնծուկ մարձուկ հարսներս, կիւս գտասն կայսեր ու պատուար պատանիներու :

Սյո մեղրածոր խօսքերէն վերջ, Հայաստանի Ոգին լուեց : Փորձեցի համեստորէն մասսւցանել չնորհակալիքը ու երախստագիտութիւնս, ուրախութիւնս ու շընորհուսութիւնս : Բայց, իր թաշտափուիսուկ մասներով մայրօրէն մագերս շոյուծ պահուն, անո՞նկ աղւոր ու անուշ նայուածք մը արևեց վրաս, որ, զինովցած, ընկալմանեցայ : Ու, երբ, ոթափելով, աչքերս բայի, հեռացած էր արդէն այդ Մաքրանոյշ Պարիկը, որուն հաեէն՝ երկար, երկար ատեն նայեցայ, աղուանգառում հիայումով ու որդիական խորունկ տինտ ծանըով :



ԱՐԴՅՈՒՆ

Էջ	Տար	Այսուհետ	Բւզիկ
8	12	Հեղիկ	Հեղիք
8	13	Շաղփաղփուն	Զաղփաղփուն
11	23	Քոշուեցան	Փակուեցան
11	26	Պապանցած	Պապանձած
12	7	Սանդուխ	Սնդուս
14	11	Խոչերներն	Խաղերներն
15	4	Սասունիան	Սասանիան
18	25	Կուբացան	Կուբացած
19	23	Գինին	Գինն
20	24	Կրօնքի	Ցրօնքի
24	46	Մոռացի	Մոռացի
24	24	Կախուած	Կախած
25	9	Պատուի	Պատիւի
26	4	Պարաբառաւած	Պարաբառայած
27	11	Շնորիւնով	Շովիւնորիւնով
29	20	Հայ Հռոմեակու	Հայ-Հռոմեակու
29	26	Պէ	Պէս

## ՀԵՂԻՆԱԿԻՆ ԳՈՐԾԵՐԸ

1. Խորհրդական Պատմական գիտություններ, զի՞մ 5 դր.
  2. Արքի կցիր (Ասմաւանը) » 4 »
  3. Գրական Եղանակներ » 4 »
  4. Հայաստանի Ողիկ » 1,5 »

## ՏՊԱԳՐԵԼԻ ԵՐԿԵՐԸ

5. Գրելու Արուեստը (Գասազիրք)
  6. Քաղաքակրութեան Ագրակները
  7. Յոյզեր ու Յոյսեր
  8. Յուշատերի Նօրեր
  9. Հնաձև (Գրական և նոյնընթեր)

ՄԱՐԴՈՒՂԻ ՏԱԿ Ե

40 Դասիարակութեան Նպատակը

*Uju qħrifk imi ħi u dura*

*w̄ksf h η̄h̄ll̄l̄*

ԴՐԱՄԱԹԵՐԻ ԿԱՌ Ա. ԱԿԻՆԵԱՆԻ

Tribus et Géographie

U B F U S H U

大英圖書館

-ովուց յոկլյուցը՝ մշովասփոկը վիվթակ, մշովաստեռ վիճու

Հայաստանի Ազգային գրադարան



NL0420591

33094